


հարկաւոր ծախքերը մէկդի թողունք ու գրքեր գնելու հետ ըլլանք . ատանկ բան ո՞ր տեսնուած է , : Բայց աս տեսակ խօսքերուն տգիտութենէ առաջ եկած ըլլալը՝ ինչուան հիմա ըսուած պատճառներէս բաւական իմացուեցաւ :

Հ . Գ . Մ



Տղայ իրեւելու նոր կերպ :

ՇԱՅԱԹ իրիկուն դիպուածով մը տղայ կրթելու նոր կերպ մը տեսայ : Եւ միս-մինակ կամաց կամաց Ռիալ-թոյի՝ կամրջէն վար կ'իջնայի . դիմաւ յէս մարդ մը կ'երթար միջակ տարիքով , հագուած կապուած , հետն ալ սիրուն տղայ մը . աս տղան կ'երեւնար թէ անկուշտ հետաքրքրութի մը ունէր որ ամէն բան հարցընէ իմանայ . ուստի մարտի պէս մէկ հարցմունքէն մէկալը կը ցատքէր անդադար : Բնկէ աղէկ բան կայ . տղոց դաստիարակները չեն ըսեր թէ աս հետաքրքրութիւնը տղու մը վրայ շատ լաւ նշան է : Ինչ և իցէ , տեսնեմ որ աս տղան մէյմը դէպի երկինք նայեցաւ , “ Հայր , ըսաւ , աստղերը ինչ են : — Որդի , ըսաւ հայրը , աստղերը աստղ են . նայէ ինչպէս կը փալիւրլին : — Ինանկ է նէ մոմ են , ըսաւ տղան : — Հա որդիս , ըսաւ հայրը , մոմի պէս բաներ են : — Արագ են՝ չէ նէ կերոն : — Արագ . չէ՛ տղաս . երկինքը ճրագ չըլլար . կերոն են կերոն , ” : Խեղճ մարդը ինչ ընէ , կը տեսնէր որ բանը գէշ է , պատասխան չունի : “ Հիմա առջևդ նայէ որ չիյնաս , ըսաւ տղուն . այնչափ բան կայ վարը , անոնց չես նայիր , ու ելեր աս ատեն երկինք կը նայիս : — Հապա սրւոնք ինչ են , ” ըսաւ տղան , ու ձեռքովը

1 Ռիալթոյի կամուրջը Վենետիկի մեծ կամուրջն է . աս պատմութիւնը կոծծի անուշով Վենետիկի հեղինակին պատմածն է որ գրեթէ ճիշդ թարգմանեցինք :

ձկնորսի մը խանութին մէջի օձաձրկները՝ կը ցուցընէր : “ Ինոնց չորցուցած օձաձուկ կ'ըսեն տղաս , ըսաւ հայրը . անանկ համով ու պատուական բան է աս օձաձուկն որ մարդ ուտելով չկշտանար : Բռալ ասոր կաշին զգուշութեամբ կը սրկրդեն կը հանեն վրայէն՝ հագուստին թւը վեր սօթտելու պէս . ետքը ( աղէկ ուշ դիր ծօ ըսածիս , օր մը դուն պիտի դարձընես իմ տունս ու ծառաներուն խօսք պիտի հասկըցընես . տանտէր մը իր բանը չգիտնայ նէ , ծառայ ըսածդ փայտի կտոր է . ) ետքը կ'առնեն օձաձուկը տաք ջրի մէջ թրջոց կը դնեն քանի մը ժամ , ու անկէ ետե կը խաշեն , սեղան կը բերեն . ալ դուն ձէթը պղպեղը դիր , լիմոնն ալ քամէ վրան ու կեր , նայէ թէ ինչ կ'ուտես , ” : Եւ դասախօսութիւնը մտիկ ընելէս ետե ինքիրենս կ'ըսէի . “ Ստղուն առած տեղեկութիւնները նայէ . օձաձուկին վրայ այնչափ բան սորվեցաւ որ ուրիշի ալ կրնայ սորվեցընել . իսկ երկնքի աստղերուն համար անտարակոյս ինչուան որ ծերանայ՝ միտքը պիտի դնէ թէ մէյմէկ մեղրամոմէ կերոններ են , ” : Ինչ որ է նէ , առաջ երթանք : “ Հայր , ըսաւ տղան . աս որչափ միս՝ աս որչափ ուտելիք է . անոնք ամէնն ալ պիտի ուտուին : — Ինչ ըսել է տղաս , ամէնն ալ կ'ուտուին . ինչու որ վաղը զատիկ է , մեծ օր է . ուստի ամէն մարդ կը նայի որ տունը սեղանը շէն ըլլայ , ու տնով տեղով կ'ուտէ կը խմէ կ'ուրախանայ : — Աղը ես ալ այնչափ պիտի ուտեմ որ ինչուան փորս ճաթի , ” ըսաւ տղան ցատքըտելով : Հայրը խնտաց . էտին դարձաւ , տեսաւ որ ես կամաց կամաց ետենէն կուգամ , ծիծաղելով մը աչք ըրաւ ինծի . ըսել կ'ուզէր թէ “ Ստղուս խելքին խօսք ունիս , ” : Հարուստ խանութներուն առջևն որ հասան , հարցուց տղան թէ “ Հապա

1 Եւսն պուլու : Աս ձուկը որ Եւրոպացոց մէջ յարգի է , Վենետիկեցիք մասնաւոր սովորութիւն ունին խթման իրիկունն ուտելու :

հոս ինչ կը ծախեն, ցցուցածը գրա-  
ծախի խանութ էր: «Վերջ կը ծա-  
խեն հոս, որդի», ըսաւ հայրը: «Սայ,  
ես գիրք մը կ'ուզեմ», ըսաւ տղան:  
«Վեցիր սա տօները անցնին տղաս,  
ես քեզի աղիւսակ մը կ'առնեմ: — Ը-  
ղիւսակը՝ ինչ բան է», ըսաւ տղան:  
«Ընտարհքիս վրայ պիտուական գիրք  
մը կայ նէ աղիւսակն է, ըսաւ հայրը.  
ինչու որ անով ստակներուդ հաշիւը  
կը գիտնաս, ըրած վաստակդ ու ծախ-  
քդ համրանքի տակ կը ձգես: Ըղի-  
սակը սորվեցար նէ՝ ամէն բան սոր-  
ված էս: — Հապա ան ինչ բան է»,  
ըսաւ տղան, ու ոսկիէ արծրթէ ե-  
րիզներն՝ ու ծոպերը՝ կը ցուցնէր  
մատովը. «Ընտք երիզ ու ծոպ կ'ը-  
սուին», ըսաւ հայրը: «Ինչ կը շի-  
նեն ատոնցմով: — Չէս տեսներ ծօ,  
ըսաւ հայրը. քու հագուստիդ վրայ  
ալ իմ վրաս ալ որչափ կայ անկէց.  
դուն աս գիտցիր ու աղէկ միտքդ պա-  
հէ, որ աշխարհքիս վրայ մարդս փառք  
ու պատիւ ունենալ կ'ուզէ նէ՝ այս-  
պիսի բաներով պիտի զարդարուի. չէ  
նէ երեսի վրայ կը մնայ, ու հաց ալ  
չգտներ, իմացար», . . . Ես որովհե-  
տե կամաց կամաց ճանչորեցայ ա-  
սոնց հետ ու սկսայ մէկտեղ քալել,  
հարցուցի հօրը թէ «Վարատուն  
կ'երթայ տղադ», Վարձաւ նայե-  
ցաւ երեսս, ու կարծես թէ Պղատոն  
կամ Ըրիստոտէն է՝ սկսաւ անանկ  
ծանր ու խոհեմ կերպով ըսել ինծի.  
«Տղաքը դպրատուն խրկելը ան ան-  
խելք ծնողաց հնարքն է՝ որոնք որ ի-  
րենց ծնողական պարտքերէն փախչիլ  
կ'ուզեն: Չէ. քանի որ ես ողջ եմ,  
տղուս վարպետը ես պիտի ըլլամ:  
Սեծ կապ է, մեծ պարտք է տղայ  
կրթելը. ափսոս որ հիմակուան մար-  
դիկը անհոգ են աս բանիս: Վիչ աշ-  
խատանք է տղոց աս տարիքէն ամէն  
աղէկ կրթութիւն տալը. առջի ծալ-  
քը չանցնիր: Իմ խելքս միտքս ան է  
որ սըւիկայ լաւ քրիստոնեայ, լաւ

մարդ ընեմ. . . Ըն միջոցին տղան պըզ-  
տիկ շնիկ մը տեսաւ որ տէրը կորսն-  
ցուցած կ'երևնար. քաշեց հօրը հա-  
գուստէն, «Սայ սա շնիկը կ'ուզեմ»,  
կանչեց: Հայրը շուտ մը ինծի կէս բա-  
րև մը տալն ու տղուն հետ մէկտեղ  
շանը ետեէն վազելը մէկ ըրաւ. տը-  
ղուն կամքը կատարելու համար իր  
փառաւոր քարոզը կէս թողուց. ես  
ալ ապշած մնացի ու կը մտմտայի թէ  
ինչ դժուար բան է գործքով կատա-  
րել ան բանն որ բերնով ըսելը շատ  
դիւրին է:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Սարսիլիա:

ՎՐԻՍՏՈՍԻ 600 տարի առաջ Փո-  
կէացի յոյն գաղթականները Փոքր Ը-  
սիայէն Եւրոպա անցնելով՝ աս քա-  
ղաքս շինեցին Սիջերկրական ծովուն  
վրայ, որ հիմա Վաղղիոյ տէրութե  
առաջին մեծ ու բանուկ նաւահան-  
գիստն է: Վիչ ատենուան մէջ ան-  
կարծելի կերպով ծաղկեցաւ Սարսի-  
լիան, ու քաղաքացիք սկսան Վաղղիոյ,  
Սպանիոյ, Իտալիոյ, Հոլանտայի,  
Ընգլիոյ ու արևելքի հետ առու-  
տուր ընել. ուստի Սարսիլիա քաղա-  
քը խիստ հին ատենէ՝ ի վեր ծովային  
վաճառականութեան կողմանէ միշտ  
երևելի եղած է: Եւ ասոր գլխաւոր  
պատճառն է քովի երկիրներուն ան-  
բեր ըլլալը ու իր դիրքին լաւութիւ-  
նը, որով բնականապէս քաղաքացիք  
վաճառականութե ետեէ կ'ըլլային:  
Իսկ երբոր Վաղղիացիք Ղեզայիւրի  
ալ տիրեցին, Սարսիլիացիք սկսան  
իրենց վաճառականութիւննաւ Բփրի-  
կէ, Բլերիկա և ինչուան Ընտիւեան  
կղզիները տարածել:

Սարսիլիայէն ելած գլխաւոր վա-  
ճառքն է գինի, օղի, ու զանազան

1 Ձուրդ գոգոսը:

2 Երիտ:

3 Փիսիլիա: